

որ թէ քիչ ու շատ
Բարոյի բլլամ իբրտա՛ն

լեզուն՝

“Ստեղ քէ-լէ-ոջ,
Մերի՛ն ու իտլեղէ-ոջ”

(անդ, էջ 7), 1900 թ.ուական կրեւրն պատճառն
անշուշտ “կարծազէք-ը ի նուրիւ ուզելով է:
Տպագրութիւնը մաքուր ու գեղեցիկ, Կ.

93. Յսկողնական քերականութեան աշքէ
չանցողցած՝ մտանկան ճակատին ամենէն սկիզբն
աշքերուն հանդիպեցաւ. “28* Հրատարակա-
լիւնն Պաւլթեան գործակալութեան” վերնագիրը,
որ զմեզ կարծես պահանջուցոց, թէ կատարեալ
գործ մըն է: Ստուգել ալ սխալած չէինք մեր
կարծեք մէջ, երբ սխալքը գրքոյն ինթեռնուս:
Լեզուն արեւմտան մաքուր հայերէն է. բառա-
կանին աւելի ընտիր ու վեճ գաղափարներով
կորսնէր պակաս չէն: Պր. Եպոյեան մտք յղա-
ցածը՝ կրցած է նաեւ վայելչու ու բնական եւ
միանգամայն պայծառ ու անբռնազգօտի օճով
չափի վերածել: Բայց ստով չէ՛ք ուզք բռն թէ
երկր ամեն սխալ զերծ է, այլ այս սխալներն
այնչա՛ք քիչ են, որ ամաց վրայ կաթնիկն այնչափ
չի կշռեր, երբ միւս մասին նժտքն որդէն կը հա-
կեցնէ զմեզ ստիպելու շափ, որ ք գարծարացոյ
նժտքն օգը թողանք:

Սյս սեպուկն եւ մանաւանդ “Ամալթ-
եղ Ջիւր”, ընթէ հայիւն են Եարգոյ հեղինակներուն
բարոյասիրական զգայմանց:



ՈՂՂՈՏԻՒ ԹԵՐԹԵՐԷ ԹՐԿՆՓՈՒՆՁ

1. Հայկական համբողջ Պարիսի համաշխարհային
ցուցանմանին մէջ: — 2. Թէ ինչու “Համալսարանը,
լոյս տեսնելու ուշացած է: — 3. 30.000 բոլոր այնքի
բարեբոլորութիւն մը: — 4. Սանասարեան Վարժարանի
վարչութիւնն ի Կ. Պոլսի հաստատուն գաղութներն կը
զնէ: — 5. Գրիգոր Քանչեանի 35 ամեայ զարուստ գործու
նշուկեան յոբնեանը: — 6. Մատթէոս Մամուրեանի 50-
ամեայ յոբնեանը: — 7. Թուսուիք արուեստանա-
նէսն ու ազգայնը: — 8. Ամերիկայի Հայոց Հրատա-
րակչական Ընկերութիւնն ու “Տրգիտի” դաշարուցը:
— 9. Արեւելագիտաց ժք. Համաժողով: — 10. Պա-
տերբուրգի Համալսարանին Արեւելեան բաժնի 50 ամե-
անակը:

Օգտակար գիտելիքներ:

1. Հայ-լուս Եւրոպէի Պարիսի համաշխարհային
ցուցանմանին մէջ: Այս մասին Սիմֆերոպոլի
Ղապարոս քահանայ Եղիշեփեան կը ծանուցանէ
մեզ հետեւեալը:
“Ս. Պետերբուրգի “Մարինեան” կայսերա-
կան օպերային երաժշտական խմբի ուսուցիչն եւ
ղեկավար՝ տարանդաւոր երաժիշտ Պ. Գրիգոր Ալե-
իե-իւ Կաշիւնի Նախանուսթեանցի (հայ երե-
տասարդներէց) պիտի կազմուի քառամայն, օրի-
նակից կիւրքի խումբ: Երաբեղի երաժիշտ
Կազաէնկոսի զեկավարութեամբ՝ այդ երգչական
խումբը հայկական ժողովրդական, ազգային եւ

եկեղեցական երաժշտական համբողջ պիտի սայ
առաջիկայ 1900 թ. Պարիզում տեղի ունենալէք
Համալսարանային ցուցահանդիսում: Երգչիկ խմբի
անդամների ընտրութեան. պարտզմանց տեղի եւ
այլ պայմանների մասին մանրամասնաբար կ'ստա-
նուի ընթերցողների մի ուրիշ առիթում: Առտու այս
ուրախութիւնն եւ ամեն մի հոյ մտաւա խորին ուշա-
գրութեան արժանի լաւքը հայորեղով յարեղի
ընթերցող հայ հասարակութեան, յոյս ունիմ որ
ամեն մի հասակացող, բանիմաց եւ պարտճանաչ
հայ, իւր բարոյական եւ նիւթական աշակղութիւնը
չպիտի ինայի այս գեղեցիկ գործի յաշուութեան
օգտին:

“Անահիտ” ալ (թ. 11) Պարիզի մէջ հայ
եր-ժուր-իւն մասին կը գրէ: “La Tribune de
Saint-Gervais երաժշտական ամսագիրը, զոր կը
հրատարակէ “Սրբոյա քանթոնում”՝ եկեղեցական
երաժշտութեան նոր հիմնուած ընկերութիւնը,
կը ծանուցանէ իր Օգոստոսի թուան մէջ թէ
Պ. Բիւն. Օպերի, արեւելազէն եւ անդամ այդ
ընկերութեան, յառաջիկայ ձմեռ. երէք բանաշու-
տութեանը պիտի ներկայացընէ հայկական երաժիշ-
տութիւնը (եկեղեցական եւ ժողովրդական) Բա-
րիզի նուագախմբներուն: Պ. Եղիապարեանցի ծառ-
գիրն է որ կը սկսի իրագործուիլ: Բանաստա-
լիւններուն պիտի ըրագործուան շարաններու
խմբովն երգչեցողութիւններ գոր պիտի կատարեն
Ս. Ժեռ-ձիէ հաշուարար երաժշտական Պ. Չաւլ
Պարսի երգիչներն եւ ուղեւոր պիտի երգէ Պ. Ե-
ղիապարեանցի:

2. Թէ ինչու “Համալսարանը, լոյս տեսնու-
ողացած է: “Համալսարանի” խմբագրութեան
կ'ընդունինք հետեւեալ յայտարարութիւնը: “Հա-
մալսարան” գրական եւ գիտական ամսագիրը,
որ պիտի հրատարակուէր մեր խմբագրութեան տակ
եւ ծախքերով այս ամսոյ սկիզբը, մեզմէ անկախ
պատճառներով մէկ ամսոյ շափ ուշ լոյս պիտի
տեսնէ: Առտուր եւ Պաշկարից միջեւ ճանա-
պարհներու փճանալովը՝ երկաթուղիներու երթ-
եւեկութիւնը ժժժժժժժ ինքնով, մեր խմբ-
ութիւն տպագրական տուները մեր կարծած ժամա-
նակէն գրեթէ մէկ ու կէս ամիս յետոյ պիտի ժա-
մանեն.”

“Համալսարանին” նոր հասցեն է՝ Rédaction
Hama'saran՝ 3, Place Monge. 3 Paris.

3. 30.000 բոլոր լուս- լուս- լուս- լուս- լուս- լուս-
“Իրաւունքի”, մէջ (թ. 65) կը կարգանք թէ Պր.
Խաչատուր Կարապետեան Արշալ. առաջ ամբալ-
ներուն 30.000 բոլոր (== 480.000 քրիւ) պիտի
նպատակուան է: Փոխադրութեան համար Ռու-
սական կառավարութիւնն անմիջապէս երկաթու-
ղոյ կառ. բեր յիշելոյն արամադրութեան տակը գրքի
է, որ տան ընկերով՝ ամբամալ գաւառները պիտի
մեկին՝ իւր նպատան անձամբ բաժնեւլու համար:

4. Ստասարեան Վարժարանը՝ Լըբը-Պի-ն-ը է
Կ. Պոլսի հասարակութեան խմբագիրն է: Ստասար-
եան Վարժարանին ստացուածքը՝ ցոյժմ ինչպէս
ծանօթ է արժեթղեղներ միայն կը կայանաւր:
Պետական խորհրդական Պր. Կարապետ Եղեանց,
Ստասարեանի ստացուածքը վարիչը՝ որոշու է ինչ-

պէս կը կարգանք այլեւայլ լրագրաց մէջ, և Պոլսն անշարժ կարեւորներ ձեռք բերել արժեթիղոց մէկ մասին փոխարէն, 30.000 լիբրայ արժողութեամբ իսկ մը գնուեր է, եւ արդէն գնօնք միման հասուցուեր է:

Ե. Գրիգոր Զանգեռնի 25-փոյ կրակն քորնաւեռն-իսն յօթեկոյն: «Հաշակաւոր Պարֆ. Զանգեռնի, որ իր ուս. փողովածոյի հրատարակութիւններով ահագին օգուտ առուս Հայաստանի որբերուն. հրատարակագրական 20 ամեայ յոբելանք պիտի կտարաւ Ռուսոյ մէջ Պր. Զանգեռնի գործերը բոլորն ալ ուսն ինչուով են: Ինքը մեծ հաշակ ունի Ռուսոյ մէջ եւ մեծ յարգանք կը վայելէ» եւն եւն:

Այսպէս կը կարգայինք «Իրաւունքն» մէջ (թ. 65): Այսօր մեր ձեռքն հասած «Մշակի» վերջին թուերէն (թ. 183) իմանաւոր որ այդ յոբելանք պիտի տեսնի զեղբ Լուս. Կին. (Կ. Ց. 16 ին, հիմայ արդէն տունուս ըլլալու է): «Մշակ, բաւական երկար թիղմակցութիւն մը նուիրած է յարգ. յոբելանքին, եւ ի մէջ այլոց կ'ըսէ. «Մի քառորդ գօր շարունակ համակրելի եւ չնորհալի հրագրակախօսք ծառայեցրել է իր դժեբը, գրեթէ իր բոլոր մտքերը պաշտպանելու. եւ օրովօրականացնելու Աղէքսանդր Բ. ի մեծ թէֆորմները — ուսուս փողովքի եւ ամբողջ Ռուսաստանի ուսուս դիմութեան այդ հիմնադար... Բայց վրայ հասան սարափակի տարիներ իրանց շտեմանած աղէտներով, որոնք հէնչերէն հայկական շարքը աշխարհի բոլոր ծայրերը ջրված սարգալի արտերուս է եւ առաջին արեւագանգ առուղներէրց մէկն եղաւ Գրիգոր Զանգեռնի, որ ոչուսնեղուս Բարսիլէն Լուսից իր իշուսն Երեւանիցիներէ մեծի Բարսիլէն» եւ գիտեցր թէ ինչպէս:

Գրիգոր Զանգեռնի գլխաւոր գործերն են՝ Изъ эпохи великихъ реформъ. Положеніе Армянъ въ Турціи եւ ամենակարեւորը՝ Братская Помощь, պատշաճապարզ սուտար գիրքը: Սակայն Զանգեռնի ոյշուլով շշտացաւ. «այլ միացնելով պրօպագանդան մարգասիրութեան հետ, յատկացրց «Братская Помощь», գրքի արդիւնքը յօդուս թիւրքացայ նահասակներէ որբեր, որոնց համար հիմնեց մի քանի ուսուս-հայկական որբանոցներ եւ որոնց օգուտն շարունակուս է նպաստներ փողովել զամանակն անհնամարտութեամբ, ընդդէմ նահանգնացած ուս անաճիթ յարմարանց:

Կը մտղծենք յարգ. յոբելանքին ոյժ է կար իր սխման աւելի յաշողութեանք եւս շարունակելու եւ ի վերջոյ սոկնղէ յոբելիի մը գափնեկայ պատկին ալ արժանալու:

Ե. Մարկուս Մամուրեանի 50-փոյ յօթեկոյն: Վերջիվերջ աւելի փայլուն յոբելանք մը պիտի տեսնի մաս օրերս (Հայտ. 29 ին, Ն. սուս. 17 ին) ի Ձմիւռնիս. ուրբաութեան Տանդէտ մը, որով պիտի պատկուի ուր քրգական սարգեղին տմենահին գործիչներէն մին՝ Պր. Մամուրեան Մամուրեան: Առաջին անգամն է, որչազ գիտեցր, որ արեւմտեան Հայք յոբելանքնեղուս ջնծուս թեամբ կը պատրաստուի իրենց գործունեայ եւ արդիւնաւոր հրատարակախօսի մը 50 ամեակը կատարելու, որուն

կը մասնակցին մինչեւ իսկ Ամերիկայի հետաւոր գաղթականք: ԱՅս թէ ինչ կը գրէ մեզ Ձմիւռնիսյէն մեր թիղմակցնեղեն մէր:

Ամանեթէ ի վեր լրագրաց Էնթուս մէջ հրատարակուեցաւ Մ. Մամուրեանի ի պատիւ իր գրական կենց կատարուել յոբելանք, Ոմանք, մինչեւ իսկ յոբելանքին ինչ արդիւնք ունենայ շտեմանք սկսան յոբելանքին նուեր արուելիք բնծաներուն վրայ արամագրութիւններ ընել. Էնթ որոնք սուղիւ կը ցուցնեն թէ տակաւին քանիտոս խաղութիւն կայ գրիչ շարժողութեւ մէջ՝ այս է նման հանդէսներու նկատմամբ: Գողցուց նուերներն հանդիսարարին կամայ ներքեւ, գիտեցր համառօտի իր կենց ընթացը: Մամուրեան Մամուրեան ծնողեամբ Ձմիւռնացի է, դասակ Գազհաննէս Մամուրեանի եւ Թագուհի Մուրատ Մուրատեանի, հայրն աւ մայրը նոյնպէս Ձմիւռնացի են, սակայն իր նահնիքը՝ մեծ հաւս Մամուրեան Մամուրեան գաղթած է Պարսկաստանէ: Մամուրեան Մամուրեան լոյս տեսած է 1830 թուականին. իւր ուսման սկիզբը ըսած է Սիրայի յունական պարտի մէջ ուսկից անցած է իւր ծննդավայրը՝ Մերսուքեան վարժարանն եւ ուր երկու երեք տարի սխմար շարունակելէն ետքը Ձմիւռնացի է Մուրատեան վարժարանը: Հոն սաւորած է ուսման ընթացքն եւ այնուհետեւ վարժարանի սեմքը թողուլ՝ գործելու սապարէն անցած է: Մ. Մամուրեան իւր գործունեութիւնը ցուցուցած է նախ և Պոլսն, ուր փամանակ մ'Արամեան վարժարանին տեսուս թիւրք վարժ, պատիւարարանի ղեկանակց եղած եւ ամիրտներու զուակաց կրթութեամբ զազուած է. սակայն մայրաքաղաքին մէջ կատարած այս պաշտօններն երկարատեւ չեղան. ծննդավայրն եղած է իւր գործելու ընդարեակ սապարէր: Հոն կը գտնենք զինքն իրր տեսուց, հեղինակ, թարգման, եւ իրր իմացրալեւ՝ սպարանապետ: Մերսուքեան վարժարանին տեսուցներու շարքին մէջ կը հանդիպինք Մ. Մամուրեանի: Վարժարանին նահակին շէնքին մէջ, Պարսկէն էֆ. Ուսկին տեսուցութեան պաշտօնէն հրատարակելն ետքն (1868), այս պաշտօնը կը յանձնուի Մ. Մամուրեանի, զոր մինչեւ 1878 վարելէն ետքը կը թողու, սակայն երկու տարիէն վերտոնի կը կարգուի տեսուց: Վարժարանին հին շէնքին մէջ 1886 ին նորագոյնը կառուցանելէ վերջն, այս նոր շէնքին մէջ իրր առաջին տեսուց կը գտնենք նոյնպէս Մամուրեան, որ քանի մը տարի եւս շարունակելով 1889 ին կը թողու այս ծանր պաշտօնն եւ կը քաշուի բոլորովին այս սապարէրին: Մերսուքեան վարժարանին տեսուցութիւնը կատարած փամանակ, վարած է նաեւ Հռիփսիմեան աղջկանց վարժարանին տեսուցութեան պաշտօնը: Այսպէս Մամուրեան 20 տարուայ շափ տեսուցութեան պաշտօնը վարած է Ձմիւռնիոյ վարժարանաց մէջ:

Իրք հեղինակ, թարգման, Մ. Մամուրեան ունի բաւական գործեր, որոնք կը ցուցնեն թէ Մամուրեան գրիչը ձեռքն անցուցած է իւր օրերը: Թամանակ մ'իրք Ձմիւռնեան գրական կեդրոնի համարան ունի եւ երեսասարգութիւնը նոր գիրք, նոր թերթ կարգալու եւսանդեամբ լեցուած էր,

նոյն ժամանակները Զմիւռնիոյ մէջ հրատարակուած վէպերու բազմութիւն մը կը զանենք, որոնց թուէն են նաեւ Մամուրեանի թարգմանած վէպերն, առնց վրայ յրմեացո ժամանակաց աւելցուցած է նորագոյն երկասիրութիւններ եւ վէպեր: Ասոցմէ գտաւ ունի գլորցցական գրքեր եւ այս վերջիններն աւելի օգտակար եղած են մանկուոյն քան աւջիններն: Իւր գործերուն մեծագոյն մասը հրատարակուած է Տէտեւեան եղբայր տպարանը, իսկ իւր թարգմանութիւններն եղած են անգլիերէնէ եւ գաղղիերէնէ: Մամուրեանի երկասիրութիւններն ու թարգմանութիւններն են հետեւեալները:

- Անզղիական Նամականի.
- Առաջին ընթերցարան.
- Առողջաբանութիւն աղջկանց.
- Բանալի նայ շարադրութեան.
- Գիտելիք պարտիք տղոց.
- Երկրորդ ընթերցարան.
- Ընդհանուր պատմ. մասն Ա.
- Ընդհանուր պատմ. մասն Բ.
- Ընդհանուր պատմ. Հատոր Գ.
- Իրաքանութիւն.
- Պատմութիւն Հայոց.
- Տունէն զուր Քրտանախագ.
- Հայկական Նամականի.
- Առտնին անսոստութիւն.
- Սկզբնիկ մարդ.
- Սէփիւնաց տունը.
- Տերայո կամ մեծ մարդ.

Ամուրիի մը երազները	Թ. անգ.
Ամօրի	Թ. գը.
Անծեան	Թ. գը.
Աշխարհի շքանք	Թ. գը.
Բերուզակ	Թ. գը.
Գաղանիք Բարիզի 8 նստ.	Թ. գը.
Երեք հրոցամակնոց	Թ. գը.
Իվանով 3 նստ.	Թ. գը.
Հալտիկ	Թ. գը.
Խորհրդաւոր կղզի 3 նստ.	Թ. գը.
Կարապի ծրագ	Թ. գը:
Հազար ու մէկ զինքներ	Թ. գը.
Համառոտ պատ. քնակայն զիտութեանց	Թ. անգ.
Մանկտիք	Թ. անգ.
Մոնաստանի աղօթք	Թ. գը.
Միքրո մեղա	Թ. գը.
Պրտովն Դմիտրի 12 նստ.	Թ. գլ.
Սկզբնիկ Սափրիչը	Թ. գը.
Սիւրբաբականի մը յիշատակ	Թ. անգ.
Վէրջէք	Թ. գը.
Քան տարի կտք	Թ. գը.
Փրտուն	Թ. անգ.

Վերջիշեալ հրատարակութիւններէն զոտ Մամուրեան ունի «Արեւելեան Մամուլ», թերթն, որ 1871-էն սկսեալ կը հրատարակուի իւր խմբագրութեան ներքեւ: Արեւելեան Մամուլը սկզբան անգ Տէտեւեան եղբայր տպարանը, յրմեացո ժամանակաց արքի մ'ալ Մամուրեանի տպարանը ըլլա տեսած է 1883ին Մամուրեան իւր անուամբ սեպհական տպարան մը բանաւոր, բնականապէս իւր գործերն այլ եւս հրատարակուած կը զգուցիք իւր տպարանի մէջ: Արեւելեան Մամուլը բաց ի քաղաքական եւ աւաւձական նիւթերէ, կը պարու-

նակէ Զմիւռնիոյ ազգային գործերուն, անցեալ եւ ներկայ տարիներու մէջ պատահած դեպքերուն, ազգային այլ եւ այլ հանդէսներուն բովանդատութիւնն, որոնք կրնան ժամանակին օգտակար ըլլալ բանասիրաց: Մամուրեանի վերջին կարեւոր գործքն եղած է իւր ապարանին հաստատութիւնն, ուր կը ապուրին գիրքեր, տեղեկագիրքներ, տասներեւն, եւ Տպարանին մէջ ունի կազմուած մը եւ միացուցած է գրատուն մը, ուր կը ծախուին հայերէն ամէն գիրք, Վիեննա, Վենետիկ, Վ. Պոլսն եւ այլուր ապուած՝ զպրոցական, գիտական եւ վիպական գրքեր:

Մամուրեան բաց ի իւր գրական գործերէն մասնակցած է նաեւ Զմիւռնիոյ կրթական հաստատութեանց, որոնցմէ ոմանց նախագահութեան պաշտօնը վարած եւ քաջախիտ է հաստատութեան անդամները:

Այսպէս Մամուրեան թղթի եւ գրչի հետ բազմութիւ տարիներու դարձը տեսած է այժմ 70 տարեան շքանք կրեած է. տարիներու հետ միանգամայն դժբ պառուած, աղեղարգ ծերունի մը՝ այլ եւս գործի ապարելզէն քաշուած է, թողալ վերջին հաստատութիւնն իւր անդրանիկ որդւոյն, Ամոյո 29/17 ին Զմիւռնացիք պիտի կատարեն Մամուրեանի գրական կենաց յիմունայն յարեւանք. առաջինն է այս Զմիւռնի Մամուր. գրական մարզու մը յորելունն ամէն ոք պէտք է մտանալիլ: Մակայն հա կրնայ մէկը հարցընէ թէ Մամուրեան արժանի է այս յարեւանին, կամ թէ ըսենք Մամուրեան իբր տեսուչ, հեղինակ, թարգման, խմբագրուպետ օգուտ ըրած է ազգին կամ կրնա՞ր աւելի օգուտ ընել: Այս հարցումն եթէ տեղացւոց դարձնենք պատասխանն այնչափ նպաստաւոր չենք ընդունիր, թեր ու դէմ գաղափարներ կան Զմիւռնիոյ ժողովրդեան մէջ Մամուրեանի գործունէութեան վրայ, ոմանց կարծիքն է թէ Մամուրեան աւելի կողմակցութեան ծառայած է քան ընդհանուրն, բնական է Մամուրեան ունի բազմութիւ պաշտպանողներ, որչէ՛ք մտք այնչափ յշտ. թողունք այս ճայնքը մեկիչ եւ կը յաւելունք թէ Մամուրեան ինչոր տակ զբոլոր ըլլաւ եթէ իւր գրական կենաց մէջ ուրիշ ընթացք մը բռնէր. հաստատուն, որք եւ թիւ մ'ալ կրօնական նկարագիր ցուցնէր:

Իւր թարգմանած վէպերուն մէջ կան այնպիսիներ, որոնք փոխանակ ժողովրդեան սիրտը կրթելու, անոնց բարքը կ'ապականեն, միթէ կը պակեկին ընտրելագոյն վէպեր: Իբր խմբագրուպետ նոյնպէս կրնար աւելի օգտակար ըլլալ հասարակութեան եթէ իւր թերթն բունէր անկողնակալ գիրք մը. խմբագրուպետ ըլլալ Մամուրեան, սակայն ազգային ընդհանուրն գործերուն մէջ՝ տողերն ըլլային ձոյն հասարակութեան. բաց ըլլային իւր թերթին դուռնն թէ բարեկամաց եւ թէ թշնամաց կարծիքներուն, թէ կողմն է թէ ընդդէմն զրուած էլ ըրեն: Ահա այս եւ նման պատճառներու համար ոմանք կը զանուն իրենց համակարգըն Մամուրեան եւ խառ աչքը կը գիտեն անոյս մէջ կատարուելիք հանգէտ: Այս Մամուրեան կրնար շատ աւելի օգտակար ըլլալ՝ կրկնած ժամանակնս

կը հաստատենք նաեւ իւր ամբողջ կենաց մէջ գործելու ունենալու եւ անորն: Բազմալից իր անշուշտ որ մեր հրապարակախօսները հետեւէին անոր եւսանալու ու սովորելու թեանք: Ի վերջոյ կը մտղծենք ըստը որտանց այնպիսի յօրեկարին, երջանկութիւն եւ ցնծութիւն:

7. Ռուսոսոյք որոշեալմանը եւ աշխատելու: Օգոստոս 28ին՝ կը փակուի Ռուսոսոյքի մէջ բացուած արուեստահանդէսը, որ աւելի տեղական եւ մասնական նկարագիր ունէր: Ի մէջ բազմաթիւ այլ ցուցադրուող՝ կը փայլէին եւ երեք ազգայինք իրենց անուններովը, պարծանք բլլալով հոյ անուան եւ հոյ ձեռագործին: Ի մասնաւորի մեծ գունաւալութիւն վայելէր եւ ինչպէս կ'իմաստանէր՝ «Իրուսոսոյք» (թ. 65) Ազգերեւոյն կղզաբազարութեան կազմածները, այսպէս զբան փակներէ մտար, բանալիներ եւն են, որոնք ճաշակի նրբութեամբ, զմագրական կանոնաւորութեամբ, եւ փայլունութեամբ եւրոպական նշանանման շինուածքներուն կը հաստատարին: Պր. Տիգրան Մէլքիսեղեկեան՝ որ Աիեննա եւ Պրագ սորով եր հոտուէտ օճառագործութիւն, մանագործութիւն եւ սանձագործութիւն՝ կը փայլէր արուեստահանդիսին մէջ իւր ստանձի գործարանին արտադրութիւններովը, ստանձի մեծալից կարներովը: Պր. Տիգրան Մէլքիսեղեկեան իրուսոսոյ կընայ պարծիլ այնու որ իւր գործարանը բովանդակ Բուլղարիոյ մէջ մտնի է: Պր. Յարութիւն Մանուկեան՝ որ գերմանական տան մը ներկայացուցին էր ցուցադրած էր իւր ծախած երկրագործական մեքենաները, որոցմով արուեստահանդիսին մէջ բազմութիւ հանդիսատեսաց առջեւ փորձեր կը կատարէր առնէ օր: Պր. Մանուկեան՝ ինչպէս կ'անխորհէ նոյն թերթը, համաս ընտանեաց գուակ է, եւ իւր գործունէութեամբը միայն կարողացած է լաւ աշուն մը հասնել հրապարակին վրայ: Արտա երբ այս երեք պատուական անձնաւորութեանց ձեռք բերած արդեանց վրայ, եւ կը շնորհակտենք անոնց, որ իրենց ձեռաց արդեամբը փայլելով արուեստահանդիսին մէջ՝ ծանօթացուցած են հայութիւնն օտարաց եւ բարձրացուցած անոր վարիչը: Ար յուսանք սակայն որ Բուլղարահայք ստով միայն չեն շատանար. այլ թէ անոց հետեւողներ այլ ախտի բլլան, որոնց կը մտղծենք ի որտե նոյն փայլուն արդիւնքը:

8. Արիւնջիկէ Հայոց Հրատարակչութիւնը: Արիւնջիկէ Հայոց Հրատարակչութիւնը հիմնեց վերջերս հաստատութիւն մը որ կը կոչուի «Ամբիկոյի Հայ Հրատարակչական ընկերութիւն», հաստատութիւն՝ որ մեծ օգուտներ կը խոստանայ եւ մեծամեծ յոյսեր կու տայ: Ընկերութիւնը մտադիր բլլալով առանձին գրքերով մ'իւր ծրագիրն ու կազմակերպութիւնը ծանօթացընել: «Չայն Հայրենայի», առանձին թեւոյն մէջ կը շատանայ միայն հրատարակել իւր նշարագի ու միջնայնը: Ամբիկոյի Հայ

Հրատարակչական ընկերութեան նպատակն է մասնաւոր միջոցաւ հոյ գաղղկականութեան մտաւոր գործունէութեան նպատակ եւ շնուող զերծ պահել զայն անբարոյականացիչը եւ ազգութենէն օտարացիչը առն ազգեցութենէ: Միջոց են առ այս՝ օգուտար գրքերու եւ տեսարկներու հրատարակութիւն (Տեղեկատվութիւն կամ Թարգմանութիւն) ընդ նմին եւ իւր ուղղութեան իբր օրգան՝ շարութեամբերէ մը: Չեք ցուիր ամենեւեկ «Տիգրան» շոյց նուազելուն եւ ի վերջոյ բարբոսին ցամբելուն, վասն զի անոր շոյց մէջնէ յարեա: «Չայն Հայրենաց» մը, բարբոսին յար եւ նման՝ մինչեւ իսկ խեղազարութեամբ՝ իւր նախորդին: Ամբիկոյի Հայ Հրատարակչական ընկերութեան խոստացած օգուտները որչա՞ք մեծ ըլլան՝ նոյնչա՞ք աւելի հարկ է որ անոր կեանքն երկար բլլայ եւ ներքին հիւանդութիւններէ զերծ: Եւ ապահով ենք որ «Քիփիկի» միայն Հրատարակչական ընկերութեանց առան միայլուն օրինակին հետեւելով պետի շնորհ այս նոր, հաստատարի մնալ իւր ընտարած վեճ նպատակին՝ անոր պէս փայլալիցական եւ հանրօգուտ գրքեր հրատարակելով:

9. Արեւելագիտաց ԺԲ. Համաժողով: Ամսոյս կին բաղիկեաց ի Հոռով Արեւելագիտաց ԺԲ. Համաժողովը, եւ բանի մ'օրուան կեանքէ ետեւ յանգուա առ ժամանակ մը մինչեւ որ զարթնացարձակ 1900ին ի Համաժողով: Արեւելագիտաց այս ԺԲ. Համաժողովին մէջ արարական մասնաձիգն առնէն աւելի շատ ներկայացուցին ունէր: Այս անգամ մասնաւորացուց ի Հայ միայն, Առեւանջը կարագետ էջեանց, Պետական կարհրական Աւսմ. Ա. Եղեղաց ընտրուեցաւ Իրանեան լեզուաց բաժնին նախագահ, եւ շօշափեց Պետարո Մեծին Ռուսիոյ կայսեր Հայոց հետ ունեցած յարաբերութիւնները, որոնց արձանագրութիւններն իրեն իսկ հրատարակած էր, հատարելով զանոնք իւր Տոմոնիա Սեդրա Վեդիգո շէ Արյանկիմ Նարոճօ՞՞՞ գրքին մէջ:

10. Պետերբուրգի Համալսարանի Արեւելեան Բաժնի 50-ամեակ: «Մշակի» մէջ (թ. 183, 184) կը կարգուր թէ 1904ին կը լայնայ Պետերբուրգի Համալսարանին Արեւելեան բաժնին (faculté) 50 տարեան գոյութեան շըշանք, եւ այս առթիւ Համալսարանը կը պարտաւոր նոյն բաժնին գործունէութեան մանրամասն պատմութիւնը: Արդ այս բաժնին առնէն նշանաւոր ճիւղերն են մին է Հայագիտութիւնը, որուն նպատակն է Հայոց լեզուին, պատմութեան եւ թիչ ուսումնասիրութեան կողմերը լուսարանել: Արեւելեան բաժնին այս մասին շուրջ մը հետազոտութիւններով՝ ձեռագրաց հրատարակութեամբ մեծապէս նպատար է արդէն հայագիտութեան զարգացման: — Տեսնել սակայն թիչ մ'ալ անհայտ իրականութիւն: «Սակայն կոպիտար», կը գրէ «Մշակ» իւր առաջնորդութիւն մէջ, «որն նախկին եւ Արեւելեան Գաղութեան գործունէութեան մը նշանաւոր մասը, ոչ մի ձեւով չէ աշխույժ Գաղութեանք աւելի եւս լայնացնելու եւ բնօրինակը նրա օգուտեւ գործը. եւ ոչ մի կողմ չէ հաստատել նրա հետ: Մինչդեռ հետազոտութեան ստարգրէր

1 Աս՝ ինչպէս նաեւ Թիւ 3 եւ 4՝ անցալ ամսին մնացած են առ պակասութեան տեղից ստիպուած եղանք «Կարկեղան» յայտարարելու:

եւ երո Տետաքրբութեան ծառայը շատ ընդարձակվել են եւ առաջ են եկել բազմութիւն հարցեր, որոնց բնութիւնը պահանջում է գործողներ, պահանջում է ժամանակ եւ փող: Պրոֆ. Մարքի իր ձևի մէջ, որ խոսեց այս գարնան իր դիտարարական պաշտպանելու միջոցին, ցու է յայտնում որ մինչեւ այժմ գյուղութիւն չունի մի գիտնական ընկերութիւն, որ նպատակ դրած լինէր Հայաստանի եւ Արաստանի հնագիտական ուսումնասիրութիւնը մինչդեռ այդ ուսումնասիրութիւնը խոստանում է շատ կարելի Տետաքրբութիւն թէ անսական եւ թէ նոյն իսկ գործնական տեսակետից, Ի վերջոյ՝ «Մշակ» կը յանդի այն ուղիղ եղբարկացութեան՝ որ Անգլոփոպոս պետեց է նպատակ կազմելու այն ընկերութիւնը, որուն նպատակն ըլլալու է Անգլոփոպոս ուսումնասիրութիւնը: Ընտանով կովասը, թէ Արեւելեան բաժնին իւր երախտագիտութիւնն յայտնած կ'ըլլայ, եւ թէ նաեւ երկրին մեծ օգուտ կ'ընէ, որ զեւ կարօտ է ուսումնասիրողներու բազմութիւն փոխելու գործունէութեան: Թէ եւ այսպիսի ընկերութեան մ'անհրատէշութիւնն Պետաքրբութիւն հայ գաղթականութեան բանիմաց անձնուորու լեւանց շրջանին մէջ ճանչցուած է, սակայն գործնական ելք մը չէր չէր իտատացուիր: «Մշակ» կարծեմք՝ այժմէն իսկ ձեռնարկելու է այն գործին՝ որով պիտի պատուի ապագայ ընկերութիւնը, եւ առ այս՝ խորհուրդ կու տայ՝ Տիգրիսի եւ Բազորի մէջ հաւաքել մեծածախանակ գումար մը եւ ղրկել Համալսարանին, որով կը գիւրտայ այժմէն իսկ սեզանական գիտնական Տետաքրբութիւնը կատարելու: Այս կարծեմք մենք ալ, ինչպէս ուղիղ րուձման առաջին քայլն է, որուն նպատակն՝ ամէն ճշմարիտ ազգասիրի բարոյական պարտքն է:

ՕԳՏՈՎԱՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ

— Գնումք հրաբուխի մը: Անգլիական ընկերութիւն մը՝ Մեքսիկոյի Պոպուկատեպեկայ հրաբուխը 250.000 գոլարի գնած է վերջերս: Հրաբուխի խառնարանին մէջ՝ կ'ըսուի թէ ծծմբոց ամենամեծ խառնուրդ գտնուին:

— 1899 Գրեւոր Գրքնադատութիւն (critique) որը կը համարին շատ փորձողներ Նոյ. 13ը, վասն զի նոյն օրն «երկիրս պիտի կործանին», այնու որ Բիելեան գիտաւորն երկրիս ճամբան պիտի կտրէ: Սակայն սանց վախն արդարացի չէ: Բիելեան գիտաւորը 1846ին քայքայած է, հետեւաբար ինք չէ երկրիս ճամբան կտորոզ, այլ Անգլոմեքսիկոն երամբ, որոնց ճամբուն վրայ հաւանականաբար այս կամ այն գիտաւորն ալ կ'ընթանայ: Բաց աստի Բիելեան գիտաւորն բեկորներուն ալ պիտի հանդիպի երկրիս Նոյ. 27ին, սակայն այս շատ շատ՝ սլացիկ ստանդարտ հիւնակ է եւ անանկու արժանի տեսարան մը պիտի ներկայացրէ:

— Գունասիոյ պարիլերեւոլ լրփիլեր: Ահա հաւատարմ արդիւնք յառաջ բերող՝ գունասիոյ տպագրութեան նոր մեքենայ մը հնարած է Իվան Օրլովը՝ գլխաւոր ճարտարագետ եւ Պետերբուրգի պետական տպարանի տեսուչը: Արդէն իսկ ընկերութիւն մը կազմուած է այս մեքենան լրագրաց եւ գրոց գունասիոյ պատկերաց տպագրութեան համար շահագործելու: Ցայժմ գունասիոյ տպագրութեանց համար հարկ էր գոյներն հետզհետե գործածել առաջնոյն շրջանու պատակէն ետքը: Օրլովի մեքենան՝ գլանի (Cylinder) մէկ դարձմամբ պատկերին բոլոր գոյներն համաժամանակ կը տպագրէ: Պատկերին հարկաւոր եղած գոյներուն թուոյն համեմատ, առանձին առանձին տախտակներ (Platte) գլանին կոր մակերեսութիւն վրայ կարգաւ կը զետեղուին: Չառ գլանիկ մը՝ այս տախտակներուն հարկաւոր ներքի մեծ գլանին դարձած միջոցին կը հայթաթէ: Այս բոլոր տախտակներն մին միսէն ետեւ իրենց գունասիոյ գծագրութիւնը կը գործեն պատկերը տպող գլանին (Compositionswalze) վրայ, եւ այս վերջինն ալ բաշարգրուած գունասիոյ պատկերը թղթին վրայ կը հաղորդէ: Մեքենային ետեւութիւնն է ուրեքն որ գոյներն հասարակաց մակերեսութի մը վրայ հետզհետե կը գործուին, որով ետքը վերջականապէս թղթին վրայ կը տպուին: Մեծ գլանը՝ բաներորդական վայրկեանի մը մէջ շրջան կ'ընէ եւ այս միջոցին ներքի տախտակները կը մատակարարուին եւ իրենց պատկերն յառաջ կը տանին: Չեղք բերուած արդիւնքը մեծ կատարելութիւն ունի եւ գոյներու քանակութիւնն ամենեւին տարբերութիւն չունի մեքենային համար: Լուստնի Nature լրագիրը՝ որ առաջին անգամ այս բոլորը կը հրատարակէ՝ այս մեքենան՝ գունասիոյ թղթին համար գարագալուս կազմող կը համարի:



ՅԱՆՎԱՐԻ ԵՍՏՈՒՄԻՆ

Վիեննա, 26 նոյեմբեր 1899:

Անգղիա - Տրանսիլա: Վերջապէս Չէմբրըլէյն յաղմանակեց. որուն, արդեւ Տրանսիլալին. — բայց ոչ. Նոյն իսկ վիկ-